

**Մ Ա Ն Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն**

Ա.

\* Տայր ոք ինձ բես որպէս զԱղաւնոյ . զի բռչեի  
վերանայի , հետացեալ դադարեի յանապատի :

ՍԱԴՄ .

Ո տայր սըրտիս յաջ եւ յահեակ փետուրս յեռանդ .  
Ո յանցելցն զիս առքերէր ի հեշտ մարմանդ ,  
Ո անկութեան աւուրց ի հոսանս ,  
Դ րեռաբուսիկ անդ ըզծաղկամբք յանքիծ հրձուանս  
Խ աղալ կայտուել , եւ յանուշակ ի ցօղ այգուն  
Ո խանալ զերեսս իմ ոգւոյն :

Տ այր ոք ինձ թեւս որպէս զԱղաւնոյ ,  
Փ ետուրս ազատ , զի ներկայիս գեր ի վերց ,  
Լ ու յապառնոյն զիս զօղելով յաշաց մըթին՝  
Լ ու մանկութեան վերառնուի ծոցն ի կապօյտ  
Դ իբր աղաւնեակ յիւր բոյն անքոյթ ,  
Լ ու մօրն անձուկ , կամ մօտահասն ի վըտանգին :

Լ ու ծարաւի եմ աղքերացն այն պաղպաջուն  
Յ օր պատկերէր զանձն անտըխեղծ իմ մանկութիւն .  
Լ ու ցօղցն այնմիկ զովաշունչ  
Ո ւր ըզսըրտիւլս ծաւալէր յըղձից մըրմունջ .  
Լ ու կարօտեալ սաղարթագեղ եմ Հովանոյն  
Օ որով խայտայր անմեղութիւն . . . :

Տ այր ոք ինձ զաչս որպէս զԱղաւնոյն  
Օ այն տեսանել վարդակարմիր շողալ այգուն .  
Օ այն ըզգայուն լուսնին բըբաց հեզիկ նազել ,  
Օ այն վըտակաց վէտ վէտ ծըփինս եւ ըզվագել .  
Օ այն կարմիրիկ ամակեր , զայդ աստղիկ  
Յ անտըխուր հեծ ըզմայլելով իբր ըզմանկիկ :

Տ այր ոք ինձ թեւս որպէս զԱղաւնոյն ,  
Օ ի լըսէի ճախր ի դիտակս առեալ մայրւոյն

Պղնութեան առաւօտուց ձայն

Յոր ընդիսառնէր մըրմունջ եւ շուրթն իմ մանկական ,  
Իբր ընդ գետոց կարկաջահոս դաշնակութիւն  
Վանուածաւալ առուին շըշուկ եւ հեծութիւն :

Տայր ոք ինձ թեւս որպէս զլ'զաւնոյն ,  
Տայր ոք ինձ զայն ոսկեխառնեալ ծաւի երկին ,  
Ո՛չ զմի աւուրցն այն տեսանելի մուտս արփւոյն  
Յոր զըւարթունըն սաւառնեալ զամկովք վերջին՝  
Յարծաթափայլ վերամբառնայր թեւս  
Եւ զիմ ոգւոյս բուրմունս անոյշ եւ ըզթեթեւս ,  
Օ՛առ խընդի ցող , կամ վասըն մօր ինչ թոթովանս ,  
Կամ աղքատին ի լիր կարեացըն պաղատանս  
Եւ բեկեալ սըրտից՝ սուրբ հըրձուանս :

Տայր ոք ինձ թեւս որպէս զլ'զաւնոյն ,  
Օ՛ի ցանկալին յիմ ճախր առեալ անբըծութիւն  
Ուր իմ որրէր նորածընունդ կենաց արբուն ,  
Օ՛ոգւովը շընչեալ օդք սըրբագոյն ,  
Ենդ ըզբարձամբքն առնուի կայս զըւարթագին  
Ի մի թիոս որ կըցի յերկին :  
Տաեւոց անբեռն առ ի ցաւոց՝ թոփչքն իբր հեշտին ,  
Վինչ յարտասուաց դեռ ոչ ի ցող ծանրաբեռնին . . . .

Հ. Խ. Գ.

ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Եւրոպայի բնական և հետաքրքրական գիտելիքները :

Եւրոպա երկրագնտիս վերի մասին վրայ թերակղզի մըն է , որուն եզերքի ծովերն են Պ'տլանտեան և Հիւսիսային ովկիանոսն ու Հիւսիսային սառուցեալ ծովը : Պ'շխարհքիս այս մասին բնիկ գեղեցկութիւնները , որն որ առաջինն է իր բնակչաց մոտաւոր զարդացմանը առաւելութեան պատճառաւ , մէկալ աշխարհաց ահագին մեծութիւնները չունին : Պ'լանեանց ու Պիրենեանց գոտին

ները , օրինակի համար , այնչափ բարձր չեն , ինչպէս որ Հնդկաստանի Հիմալայայ բրդածե սեպերը , կամ Վ'մերիկոյ Պարտիլիեր լերանց հրաբուխ գագաթները : Եւրոպայի գահավեժները , հեղեղները , սեպացեալ ժայռերը , ընդարձակ հովիտները՝ որոնց մէջէն ջրերը կը սողուակին , ասոնք ամէնը՝ Պ'տիոյ ու Վ'մերիկայի բնութեան ահաւոր տեսարանաց տկար օրինակներն են : Եւրոպայի գետերը չեն այնպէս ընդարձակ , սրբնթաց , ծովունմանութիւն բերելով , ինչպէս են Առուրբ լաւրենտիոս , Վ'եսքաչեփ , ( Ճրենոք , Հեղոս , ու Սինաց Լանկ-ցե-քեանկ գետերը . իսկ անպատճները չէ թէ միայն ընդարձակ ան-